

ՀԱՅՐԵՆԱԲԱՂՉՈՒԹԻՒՆ

Ինչպէ՞ս արդեօք պիտի գտնեմ
 Գիւղս՝ որ այնքա՛ն սիրեցի...
 Օ՛ր, այն գիշեր երբ լուսընկան
 Ամպերուն մէջ կը լողար՝
 Կապոյտ երազ մը թորելով
 Սարերն ի վար հայրենի,
 Ու ծառերուն ուսերն ի վար հողմախոսով՝
 Որոնք դժբաղդ մայրերո՛ւ պէս անբափով՝
 Կը հեծէին օրն ի բուն
 Անկարելի վերադարձն իմ տարիալած,
 Ահարակա՛ն պանդուխտի... :
 Օ՛հ, այն ուղին սգաւոր
 Որ գիս պիտի հեռացրնէ՛ր այն գիշեր՝
 Հօրենական իմ տունէս,
 Լուռ, սգաւոր աստղերուն տակ
 Այնպէ՛ս ներմակ կ'երեսէր... :
 Վարդենիի մը մեղրահոս
 Բուրեան դիւք-սնփն ըմպելէն
 Կը ֆալէի լուռ ու մունջ,
 Կը նայէի լճուած իմ տանս երգիֆին՝
 Ուր լուսընկան աչքի մը պէս կ'արիւնէ՛ր...
 Եւ պանդուխտի ցուպն որ կ'այրէ՛ր
 Չեոքիս մէջ
 Եւ արցունքի շիթն որ կ'իյնա՛ր անդադար
 Իմ տժգունած այտերէս...

«Մղձաւանջէն» վերջ, հիմա հո՛ն կը դիմեմ,
 Աչքըս ծովո՛ւ պէս յորդած... :
 Ինչպէ՛ս ներմակ է նամբան,
 Հին օրերու երջանիկ ու մըտերիմ
 Լուսնի լոյսովն ողողուած...

Ո՛վ իմ աւանս աներուած,
 Հայրենի տո՛ւնս իմ թափուր...
 Օտարութեան մէջ կարօտի ի՛նչ տենջեր՝
 Լո՛կ ծաղի՛կ մը ֆաղելու ձեր ամուէն,
 Յիշատակի վա՛րդ մը լոկ,
 Ահա՛ ոտքերս վիրաւոր
 Գողգոթայի ձեր վերելֆի՛ն կը կանչեն... :

Ա. ՍԵՄԱ